Հ. 9222 ՆՈՅՄ. 30/13 ԴԵԿՏ. 1915 ԲԱԶԱՐ ԷՐԹԷՍԻ 30 ԹՐՇԻՆԸ ՍԱՆԻ 1331 31 ԻՆՁԻ ՍԷՆԷ

جريدهٔ شرقيه

(تاريخ تأسيسى ١٢٩٣)

ՁԷՐԻՏԷԻ ԾԱՐԳԻՅԷ

ԵԷՎՄԻ ՍԻՅԱՍԻ ԿԱԶԷԹԱ

Թարիխը բէէսիսի 1877

صاحب امتياز اغوب جوملك

مؤسسى ديكران جوملك

باب عالى صدارت قوسى قارشوسنده نومرو ٤٩

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԶԱԶ ՎԷ ՄԻԻՏԻԲԻ

ՏՍ.Վ.Ա. ՎԷՔԻԼԻ

ՅԱԿՈԲ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Միւէսսիսի : ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պապը Ալի գաւրբսրնտա, Նօ. 49

20 ԲԱՐԱ

ՀԱՐՊԸ ՈՒՄՈՒՄԻ

ԹԷՊԼԻՂԸ ՐԷՍՄԻ

Նոյմ. 28 բարիխիյլէ գարարկեահր ումումիտեն թեպլիղ օլրնմրշ տր.

1.—Իրագ նեպհեսինտե.—*Կիւթիւլամարատա տիւշմէնին իլէրի մէվզալարը՝ զրթաաթրմրզրն չէտիա թէարրուզլարը նէթիճէսինտէ զապթ իսիլմիշ վէ տիւշմէն մէվզաի ասլիսինէ սիրիւլմիշ տիր. պու մուհարէպէտէ տիւշմէնէ 700տէն ֆազլա թէլէֆաթ վէրտիրիլմիշ տիր. պիլմուզապիլ զայիաթրմրզ չէհիա վէ մէճրուհ 200տէն նօզսանտրը։*

2.—Գաֆզաս նեպհեսինտե.—*Միլո մանթրզասրնտա իլէրու մէվզալարը-մրզա տիւշմէնին եաբարզը թէարրուզ 2 սաաթ տէվամ իթմիշ, տիւշմէնէ թէլէֆաթ վէրտիրիլէրէք թարտ իսիլմիշ տիր։*

3.—Զանազզալէ նեպհեսինտե. — *Անաֆարթալարտա թօրմը մուհարէպէսի պէրմիւթատ տէվամ իթմիշ տիր։ Թօրմրլարրմրզրն էնտախթրյլա Բէմիքլի լիմանրնտա պիր տիւշմէն նազլիյէ կէմիսինէ 2 մէրմի վէ պիր զրրհլրյա 3 մէրմի իսապէթ իթթիրիլմիշ տիր։ Սրը Պրունրնտա չիտտէթլի պօմպա էնտախթը իճրա իսիլմիշ վէ տիւշմէնին 3 գրուազէօրիյէ պիր զրրհլը տուպասը վէ գարա թօրլարը պիր տաաթ ֆասրլասրզ մէվզալարրմրզա աթէշ աշմըշլարտա տա, պիր նէֆէրիմիզին չէհատէթինտէն վէ ուֆագ պիր իքի սիբէրիմիզին թախրիպինտէն պաշգա թէէսիր եաբամամըշ տրը։ Թօրմրլարրմրզրն մուզապէլէսիյլէ պիր գրուազէօրէ 2 մէրմի իսապէթ իթմիշ, գրուազէօր ուզազլարա չէքիլմիշ վէ Դանը Սրրթտա տիւշմէնին պօմպա մէվզալարը թախրիպ իսիլմիշ տիր։ Սէտտիւլպահրտա 26-27 թրշր. սանի կիճէսի տիւշմէնին թօրրիլ վէ պօմպա էնտախթը թօրմը աթէշլէրիմիզէ մէն իսիլմիշ վէ պու թէէսիր իլէ պօմպա մէվզալարրնտան պիր զաշը թախրիպ իսիլմիշ տիր։ 27տէ տիւշմէն պիւթիւն մէվզալարրմրզա պօմպա վէ թօրմը էնտաթթը իճրա էյլէմիշ վէ թարաֆրմրզտան չիտտէթլէ մուզապէլէ օլրնմրշ վէ սօլ ճէնահ զարշուսրնտա պազը տիւշմէն պաթարիալարը իսքեաթ իսիլմիշ տիր։ Մ.

*. Նոյմ. 29 բարիխիյլէ գարարկեահր ումումիտեն թեպլիղ օլրնմրշ տր։

1.—Իրագ նեպհեսիհտե. — *Կիւթիւլամարանրն չարզրնտա տիւշմէնին րիւճաթ իսթիդամէթինտէ Շէյխ Սայիտ մէվզրը թարաֆրմրզտան իշդալ օլրնմրշ տրը. Կիւթիւլամարատա թօրմը աթէշլէրիմիզէ տիւշմէնին պիր գաշ տուպասը վէ պիր հարպ մոնիթէօրի պաթրրրմրշ տրը.*

2.—Գաֆզաս նեպհեսինտե.—*Բէշզ զօլարրյլա իլէրի գարազօլարը արասրնտա էհէմմիյէթսիզ միւսատէմէլէրտէն պաշգա պիր հատիսէ օլմամրշ տրը։*

3.—Զանազզալէ նեպհեսինտե. — *Աչէ լիմանը չրմալրնտա պիր մոնիթէօր իլէ պիր թօրբիտօ վէ Բէմիքլի լիմանրնտա պիր գաշ զրրհլը պալոն թէրասսուատթրյա մէվզալարրմրզա վէ Տուրուն քէօյիւնտէքի խասթախանէմիզէ աթէշ աշմրշ վէ պու թէէսիր իլէ խասթախանէտէ 7 նէֆէր չէհիա վէ 1 նէֆէր մէճրուհ օլմուշ տրը։ Սրը Պրունրնտա սաղ ճէնահտա 27-28 թրշր. սանի կէճէսի պօմպա մուհարէպէսի օլմուշ վէ 28տէ թօրմրլարրմրզ Դանը Սրրթտա տիւշմէն սիբէրլէրինտէն պիր գրմրնը թախրիպ իթմիշ տիր։ Սէտտիւլպահրտա սաղ վէ սօլ ճէնահտա տիւշմէնին պօմպա էնտախթը թօրմրլարրմրզրն մուզապէլէսիյլէ պիր պրազրմրշ վէ տիւշմէն սիբէրլէրինտէն պիր գրմը վէ պազը պօմպա մահալլերի թախրիպ իսիլմիշ տիր։ Իքի տիւշմէն գրուազէօրինին Ալչը թէրէ վէ ճիվարրնա իճրա էյլէսիրլէրի աթէշլերտէն պիր թէէսիր օլմամրշ տրը։ (Մ.)

ՊԱԼԳԱՆ ՀԱՏԻՍԷԼԷՐԻ

ՄԱԿԵԴՈՆԻԱ ԽԱՊԷՐԼԷՐԻ.— Սէլանիկէտէն «Թ. Էֆքեար»ա եազրլըյօր։— Աթինատա չրզան «Ազրոբօլիս»՝ Լօրտ Բիչնէր իլէ Տրնի Գօշէն ալէյհինտէ աթիտէքի մեզալէյի նէչր ի-տուպ, պու մեգալէ իթթիլաֆճրլարա ֆէնա թէէսիրլէր հասրլ իթմիշ տիր։ «Ալէմանիա պիր չօգ զրյմէթլի Սլէման զանը աէօքմէք սուրէթիյլէ Պէլճիգայը ֆէթհ իթթի։ Տէօրթլէր իթիլաֆը իսէ՝ զան աէօքմէքսիզին Եունանը ֆէթհ վէ իսթիլա իթմէք իսթէյօր։ Պէլճիգա մուզավէմէթ կէօսթէրէրէք զապթ ու թէսխիր օլրնտը։ Եունան իսէ միւթէպէսիմանէ վէ նախօտ էյլէրինի կէօյսիւնէ պաղլայարագ էճնէպիլէրէ թէսլիմ օլմագ ատրէճէսինէ կէլտի։ Իթիլաֆ Տէօվլէթլերի կէչէնտէ իքի ճէլլատրն՝ եանի, Լօրտ Բիչնէր իլէ Տրնի Գօշէնին Եունանա վիւրուալէրինտէն սոնրա, նիւզլերինտէքի մասքէյի պիւսպիւթիւն պիր թարաֆա աթարլար։ Էսկի Օսմանա միւսարատա մահալինէ վարըլմազտան էվվէլ քէմալը մինինէթտարի իլէ ճէլլատլարը պուլրնան իմբէրաթօրլարը սէլամլայան էսիրլէր կիպի պիզ տէ Տրնի Գօշէնէ ատէթա ըէրէսթիշ իսէրճէսինէ հիւրմէթ վէ թէպճիլլեր եազարրարզ։ Օ հալտէ է՛յ միւսիրանը ումուր, Իթիլաֆ Տէօվլէթլերինի թազիտէն սիզ տէ մասքէյերի աշաղը ախրնրզ։

—«Էմպրոս» Սէլանիկ իլէ միւհադաթրնրն Եունան օրատուսրնճա թախլիյէ իսիլմէսի ֆիքրինին ժէն. Սարայ թարաֆրնտան ըէտտա իսիլսիկինի, հաթթա մուսիլիյէին Ֆրանսա վէ Ինկիլթէրրանրն Սէլանիկ հազրնտաքի իտտաալարրնա վազրֆ օլմասը իւզերինէ Աթինատաքի Ֆրանսրզ սէֆիրինէ չէքտիկի թէլէկրաֆտա Եունան օրատուսրնրն Սէլանիկտէն չէքիլմէսի, Ֆրանսրզ—Ինկ. գուվվահ սէֆերիյէսի իշին վախիմ նէթիյճէլեր իլերի կէլէպիլէճէկինի սէօյլէտիկինի եազրյօր։ Տիկեր պազը կազէթալար տախի Եունան ասքէրինին Սէլանիկէն չէքիլմէսի հազրնտաքի իթթիլաֆ իտտաալարը զապտլ իսիլսէ պիլէ, վազիյէթին ըիճաթ իտէն Ինկ. վէ Ֆրանսրզլար իշին տահա զիյատէ աղրրլաչաճաղրնը եազրյօրլար։.

—Միսիլլիտէն պուրայա կէլէն եօլճրլարրն պէյանրնա կէօրէ, Ինկիլիզլեր Միսիլլիտէ զրշլալար եաբամազլա մէշղուլ տրրլար։

.*. Աթինատան «Գօրրիէրա Տէլլա Սէրա»յա պիլտիրիլահինէ կէօրէ, Դալէտէ Ինիզատ իսէն չուրահ հարպ՝ Պալգան սէֆէրինտէն վազ կէչմէյիպ Եունանա վէ Մակեդոնիայա իլէ օտատան չրզրպ Լամօրլիյէյէ աթաճաղը էնտատա թէթիկ պուչա կիտուպ Լամօրլիյէ տախի թէթիկին չոթրրարսրնը տույտուղտա պէլինտէն տապանճալը չէքիպ Սուաժօնը վուրտրզտա) ա՛հ Լասզար, Լասզար... (սիւրիւքլենէրէք Լասզարրն եանրնա տիւշեր էօլիւր)։

Լամօրլիյէ.—Իշթէ էֆէնտիմ ատաալէթ նէ զէման օլսա զալիպ օլուր։

Թանկրէտ.—Բօլի՛ն... Բօլի՛ն նէ՞ըէտէ տիր։

ՏՕԳՈՒԶԸՆՃԸ ՄԷՃԼԻՍ

Էվվելէիլեր, Բօլին, Աբման

Բօլին (նէրտիպանրն պաշրնտա Աբման իլէ կէօղիւքիւր) Ա՛հ, Թանկրէ՛տ, Թանկրէ՛տ... (աշաղրյա ինէր)։

Թանկրէտ.—Ա՛հ զէվճէ՛մ, էվլատը՛մ (չօճուղը գուճաղրնա ալըր էօբէր)։

Լամօրլիյէ.—Մատամ մարքիզ, պուտէֆա հազիգաթէն սէրպէսթսինիզ, զիրա հայաթրնտան մուազզազ օլարզրնրզ Լասզարրն վիճուտրնրն զալզմասը սիզէ մէսուտիյէթի իատէ իթտի։

ԽԻԹԱՄ

միւմքին օրատուղը գատաը քիւլլիյէթլի մրզգաարտա ասքեր կէօնտէրմէկէ վէ Սէլանիկէն միւքէմմէլէն թահքիմի իլէ քէմաֆիլ ասապրզ իւսսիւլհարաքատաթ օլարագ իսթիմալինէ զարար վէրմիշ տիր։ Ինկ. վէ Ֆրանսրզլար էնտաի ըիճաթլարրնտա չրմէնտրքէր խաթթլարրնը վէ տէքօյարը թախրիպ իսիյօրլար։ Եունան մէհաֆիլինտէ մուալլագ մէսէլէլերին գաթիէն թէավիյէսի զէմանրնրն կէլտիկի թախմին օլրնրյօր։ (Գ.)

.*. Ինկիլիզլեր՝ Պուլկար օրատուսրնը Թրակիա ճիհէթինտէ մէշղուլ իթմէք իւզրէ չարկի Մակեդոնիատա թէարրուզ իթմէք թատավուրրնտա աբրլար։ Հաթթա Գավարայա Ինկիլիզ ասքերի չրզարբլաճաղրնա տայիր արա սրրա չայիալար չրզմազտա տրր։ Պազը Ինկիլիզ զապրթանը տա Տրամայա կիտէրէք, օրատաքի վագիյէթը ճօղրաֆիյէի թէատրզ իթմիշլեր տիր։ «Նէա Սիլիթիա» տէյօր քի, Պուլկարլար՝ Իթիլաֆճրլարրն հէր տիւրլու թատավուրաթրնը ագիմ պրազմազ իշին Օգճրլար ճիհէթինտէքի գուվվահ մուհաֆրզալարրնը արթրրմրշլար տրր։ (Թ. Է.)

.*. «Տէյլի Մէյլ»ին Բարիզ մուխապիրի տէյօր քի, Պալգան հաշաքեաթը տաքէրիյէսի հազրնտա Ֆրանսա—Ինկիլթէրրա իսթիլաֆը զայիլ օլմուշ տրր։ Սրր Էտուարտ Կրէյ իլէ Լօրտ Բիչնէրին Բարիզ կէլմէլերի իւղերինէ պիր իթթիֆագ հասրլ օլմուշ վէ արթրզ Եունանա գարշը մուամէլաթտա կէօսթէրիլէն չիտտէթին պու իթթիֆագրն իլք ալէամէթլերինտէն օլաճագը զանն օլրնրյօր, իթիլաֆ՝ Սէլանիկին իշղալինէ տէվամա գարար վէրմիշլեր վէ գրալ Գոնսթանթինին գաչամագ սուրէթինտէ թաագիպ իթմէքտէ օլտուղը թարզը սիյասէթէ պիր նէթիյճէ վէրմէք իւզրէ իթիլաֆճրլար չիմտիյէ գատար ռէրմիյան իմմիշ օլտուզլարը պիլճիմլէ թէքլիֆլերէ գարշը զայէթ գաթի վէ սալիհ ճէվապ վէրիլմէսի թալէպինի հավի օլարագ Եունանա միւթէֆիզէն պիր նօթա վէրէճէքլեր տիր։ (Գ.)

.*. Վարիա օլան մալիմաթը թէլէկրաֆիյէյէ կէօրէ, Եունան էրքանը հարպրնտան իքի զապիթ իթիլաֆ վէ Եունան արասրնտաքի իթիլաֆ թէֆերրուաթը հազրնտա Ինկիլիզ—Ֆրանսրզ մէմուրիյնը ասքէրիյէսիյլէ միւզաքերէ իթմէք իւզրէ Աթինատան Սէլանիկէ վասրլ օլմուշլար տրր։ Մ. Բալլիս՝ անվալ հազրնտա ժէն. Սէրայ իլէ միւզաքերէ իտէճէք վէ սոնրա Եունան վէ Ֆրանսրզ ասքերի զօմիսիոնլարը արասրնտա միւզաքերաթ ճէրէյան իտէճէք տիր։ Մուճիպը մէմնունիյէթ պիր նէթիյճէ հասրլ օլահազը սալահիյէթտար մէհաֆիլաէ զանաթ վար տրր։ Տէօրթլէր իթիլաֆը սէֆիրլէր՝ այլն 10ընճը կիւնիւ Մ. Սզուլիտիսի զիյարէթ իթմիշ վէ սոնրա մէճլիսը վիւքէլա թօրլանմրշ տրր։ Աթինա Ֆրանսրզ սէֆիրի Մ. Կիյրմէ գրալ թարաֆրնտան զապտլ իսիլմիշ տիր։ Տէօրթլէր իթիլաֆը սէֆիրլէրի՝ Մ. Սզուլիտիսէ էյնի մուհիմմ պիր միւրաճաաթտա պուլրնտրգլարը Աթինատան «Գօրրիէրա Տէլլա Սէրա»յա պիլտիրիլմիշ տիր։ (Գ.)

.*. Ինկ.-Ֆրանսրզ իքինճի չուրահ հարպրնտան Բօրրօնրն իարիճ պրազրլմասը Օսմատա խօշնուտսրզլրը մուճիպ օլմուշ տրր. զանն օլրնրյօր քի Բօրրօնրն իարիճ պրազրլմասը իթալիանրն Պալգան հէյէթը սէֆէրիյէսինէ ատէմը իշթիրաքրնա տէլիլ ատտ օլրնրյօր։ (Օ. Լ.)

.*. Աթինա կազէթալարը Բիրէնին 200 միլ մէսաֆէսինտէ պիր Ալէման տէնիզ ալթրսրնճա «Սրէցցա» թիճճար վաբօրրնտա պիր Ինկիլիզ բօսթա չանա-

---

«Ճ. Շարգիյէ»նին թէֆթրիգասը 77

ԳԸՐՄԸՋԸ ՏԷՅԻՐՄԷՆ

ՏՐԱՄ՝ 5 ՖԱՍԸԼ 7 ԹԱՊԼՕ

Թանկրէտ (շաշբրարագ).— Բօլին, Աբման պուրատա՛... ինանամայօրըմ։

Լասզար.—Էմին օլրնրզ, հէմ պուրատա եօգարրտա սատրզ պիր ատէմիմ թարաֆրնտան մուհաֆազա օլրնմագտա տրր. օ ատէմ պանա այիտ օլտրզը կիպի սիզ տէ պանա այիտսինիզ, Մարքի Թանկրէտ տը Օրվիլ. (քէնճէրէյէ եազրն կիտէր, մարքի միւթէֆէքքիր գալրր. Լասզար թապանճայը մարքի կէօրմէքսիզին վուրմագ նիյէթիյլէ զալարրրրքէն մարքի կէօրտիւքտէ թապանճայը սազլամագ նիյէթիյլէ էլինի արգայա կէօթիւրիւր)։

ՍԷՔԻԶԻՆԻ ՄԷՃԼԻՍ

Էվվելէիլեր, Թանկրեs

Լամօրլիյէ (բէնճէրէտէն սրչրար, Լասզարրն էլինտէն թապանճայը գաբար).—Դավիէն էմի՛ն միսին։

Լասզար (շաշբրարագ).— Լամօրլիյէ՛... սա՛ղ..

Լամօրլիյէ.—Էվվէ՛թ Լամօրլիյէ՛... էօլտիւրթմէք իսթէսիկին վէ տահա տօղրուսը էօլմիւշ զանն իթտիկին Լամօրլիյէ՝, չիմտի պու թապանճա իլէ սէնի էօլաիւրէճէք օլան Լամօրլիյէ. (թապանճայը գալարրրը)։

Թանկրէտ.—Խայր, խայր, օ հազգ պէնիմ տիր, պանա պրազրն։

Լամօրլիյէ.—Բէք էյի, հայատէ էօյլէ օլսուն. (Լասզարա) ալչա՛գ։

Թանկրէտ.—Միւսիւ Լասզար, հայատի քէնտինի կէօզէթ։

Լասզար (զուտուրմրշ կիպի).—Ա՛հ, պէն հազրրրմ, ինթիգամ պէնի զուրթարամագ. (սիւէլլօ իտէրլէր, Լասզար եարալանրը) ա՛հ, հայտի պէն էօլիւյօրում, լաքին ինթիգամ իլէ էօլիւյօրրմ։

Թանկրէտ.—Ալչագ։

Լասզար.—Մարքի տը Օրվիլ Բօլինի արթրզ կէօրէմէյէճէքսինիզ... անը հայաթտա պուլամայաճագրնրզ. (ըզտրրաղ իլէ) ա՛հ Սուաժօ՛ն (էօլիւր)։

Սուաժօն (էլինտէ պիր թապանճա իլէ օտատան չրզրպ Լամօրլիյէյէ աթաճաղը էնտատա թէթիկ պուչա կիտուպ Լամօրլիյէ տախի թէթիկին չոթրրարսրնը տույտուղտա պէլինտէն տապանճալը չէքիպ Սուաժօնը վուրտրզտա) ա՛հ Լասզար, Լասզար... (սիւրիւքլենէրէք Լասզարրն եանրնա տիւշեր էօլիւր)։

Լամօրլիյէ.—Իշթէ էֆէնտիմ ատաալէթ նէ զէման օլսա զալիպ օլուր։

Թանկրէտ.—Բօլի՛ն... Բօլի՛ն նէ՞ըէտէ տիր։

ՏՕԳՈՒԶԸՆՃԸ ՄԷՃԼԻՍ

Էվվելէիլեր, Բօլին, Աբման

Բօլին (նէրտիպանրն պաշրնտա Աբման իլէ կէօզիւքիւր) Ա՛հ, Թանկրէ՛տ, Թանկրէ՛տ... (աշաղրյա ինէր)։

Թանկրէտ.—Ա՛հ զէվճէ՛մ, էվլատը՛մ (չօճուղը գուճաղրնա ալըր էօբէր)։

Լամօրլիյէ.—Մատամ մարքիզ, պուտէֆա հազիգաթէն սէրպէսթսինիզ, զիրա հայաթրնտան մուազզազ օլարզրնրզ Լասզարրն վիճուտրնրն զալզմասը սիզէ մէսուտիյէթի իատէ իթտի։

Լամօրլիյէ.—Մատամ մարքիզ, պուտէֆա հազիգաթէն սէրպէսթսինիզ, զիրա հայաթրնտան մուազզազ օլարզրնրզ Լասզարրն վիճուտրնրն զալզմասը սիզէ մէսուտիյէթի իատէ իթտի։

Լասզար (զուտուրմրշ կիպի).—Ա՛հ, պէն հազրրրմ, ինթիգամ պէնի զուրթարամագ. (սիւէլլօ իտէրլէր, Լասզար եարալանրը) ա՛հ, հայտի պէն էօլիւյօրում, լաքին ինթիգամ իլէ էօլիւյօրրմ։

Թանկրէտ.—Ալչագ։

Լասզար.—Մարքի տը Օրվիլ Բօլինի արթրզ կէօրէմէյէճէքսինիզ... անը հայաթտա պուլամայաճագրնրզ. (ըզտրրաղ իլէ) ա՛հ Սուաժօ՛ն (էօլիւր)։

Սուաժօն (էլինտէ պիր թապանճա

ՊԱՐԻԶԻ ԹԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՁԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՄԸ

Գերմանացիներուն կողմէ Հարաւային Ամերիկայի Պարանա նահանգին մէջ գտնուող Ասունսիոն քաղաքին մօտ գտնուող Ֆերնանդոյ կղզիին մէջ հարձակում մը կատարուեցաւ։ Ֆերնանդոյ կղզիին մէջ գտնուող ամրոցը գրաւեցին գերմանացիները։ Ամրոցին մէջ գտնուող զինուորները ստիպուեցան հրաժարիլ զենքերէ։ Գերմանացիներուն հարձակումը տեղի ունեցաւ Նոյեմբերի 25-ին։

ՖՐԱՆՍԱՅԻ ՆԱՒԱՏՈՐՈՒԹԻՒՆԸ

Ֆրանսայի նաւատորմիղը Միջերկրական ծովուն մէջ գտնուելով, Գերմանիոյ նաւերուն հետամուտ է։ Գերմանական նաւերը ստիպուած են ապաստանիլ Ամերիկայի նաւահանգիստներուն մէջ։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՀՈՒՆ

Ֆրանսական հրամանատարութիւնը հրամայեց Ֆրանսական զօրքերուն, որ Պատերազմի հայրենիքի մահուան հանդիսաւոր արարողութիւնը կատարեն։ Հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Նոյեմբերի 11-ին։

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱՒԱՏՈՐՄԻՂԸ

Գերմանիոյ նաւատորմիղը Հիւսիսային ծովուն մէջ գտնուելով, Անգլիոյ նաւերուն հետամուտ է։ Գերմանական նաւերը ստիպուած են ապաստանիլ Ամերիկայի նաւահանգիստներուն մէջ։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՀՈՒՆ

Գերմանական հրամանատարութիւնը հրամայեց Գերմանական զօրքերուն, որ Պատերազմի հայրենիքի մահուան հանդիսաւոր արարողութիւնը կատարեն։ Հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Նոյեմբերի 11-ին։

ԵԷՆԻ ԹԷՖԹԻԳԱՄԷՋ

Նեռ իրմեfեռ օյռուղրմրզ եեռնի թեֆթիգամրզ պու կիւն խիթամ պուլոյor: Զարռեռնպին կիւնիւնռեռն իթիպարեռն դայեթ մեռազավեռ եեռնի պիր ռաման նեռրինեռ պաշլայանաղրզ:

Ինթիիապ իթտիկիմիզ ռաման՝

ՊԻՐ ԹԱՊԻՊԻՆ ԶՈՆԱՅԷԹԼԻՐԻ

սեռլեվնալը օլուպ, օգույանլարրմրզրն fեմալը մեռազլա միւթալեասրնա տեվամ իտեռնեfլեռի շիւպնեսիզ տիր:

թասրնրն միւսատէրէսինէ տայիր թաֆսիլաթ վերիյօրլար. պիր Ալէման զապիթի իքի թայֆա իլէ պէրապէր Եունան սէֆինէսինէ չզրզ, Մէսինա վէ Բոմայա կիտէճէք Ինկ. բոսթասրնա բէֆաղաթ իտէն վէ Սոֆիա սապրզ աթաշէ միլիթէրի օլան Նարիէր նամ Ինկ. զապիթինի տէրտէսթէ թէշէպպիւս իթաի: Մուհիմ էվրազը հավի խուրճարրն՝ մէզքիւր վաբօրտա պուլրնան տիկէր պիր Ինկ. զապիթինճէ գուրթարրլարը տօղրու տէյիլ տիր: Մէքթուպլարը հավի օլան խուրճարը Ալէման զապիթի ալրզ կէօթիւրմիշ տիր:

(Օ. Լ.)

ԵՈԻՆԱՆ-ՊՈՒԼԿԱՐԻԱ. — Աթինատան պիլտիրիլտիկինէ կէօրէ, Եունան վէ Պուլկարիա արասրնտա Թրակիա վէ Պուլկար Մակեդոնիասրյլա, Սրբզ Մակեդոնիասրնտաքի Բում քիլիսէ վէ մէքթէպլերին իատէսինէ տայիր օլան միւզաքէրաթ հիւսնը նէթիյճէյէ վարմրզ տրը: Պուլկարիա՝ Եունանա զարշը հիւսնը թէվէճճիւհինի պիր տէֆա տահա իսպաթ իչիւն պու մէսէլէյի՝ Եունան հիւքիւմէթինի մէմնուն իտէր պիր թարզտա թէսվիյէյէ գարար վերմիշտիր: Սոֆիա Եունան սէֆիրի Մ. Նաումրն՝ Պուլկար պաշ վէքիլիյլէ օլան սոն միւլաքաթը պու մէսէլէ իլէ ալէազատար տրը: (Օ. Լ.)

*** «Թայմզ» տէյօր քի, Պալգանլարտա ահվալ էնտիշէլի պիր թարզտա ինքըշաք իտիյօր. Ինկ.-Ֆրանսրզ ճէպհէսինէ գարշը Պուլկար թէարրուզրնրն սիւրաթ վէ շիտատթի հէր կիւն արթմազտա վէ տիւշման օրտուլարը կիւնտէն կիւնէ չողալմազտա տրը. տիւշմանրն պիւթիւն զուվվէթլերի հէնուզ ճէպհէ իւզերինտէ թօբլանմամրզ տրը. (Օ. Լ.)

ՊԷՐԼԻՆ մէճլիսը մէպուսան տայիրէսինտէ Ուզրանխանրն իսթիֆալը իչիւն թէշքիլ օլրնան իճթիմալարրն քիւշատը վուզու պուլմուշ տրը: Ճէմիյէթէ «Սէրպէսթ Ուզրանիա» նամը վերիլմիշ տիր: Մագսէտի՝ Բուս պոյունտրրզը ալթընտա պուլրնան 30 միլիոն Ուզրանիալրնրն թախլիսի տիր: Ավսթրիա Բայիշրաթրնրն Բիւթէն մէպուսը Լէվիսքի տէմիշ տիր քի, մերքէզի տէվլէթլերին ֆիլթուհաթլարը պիւթիւն Ուզրանիալրլարրն զալպլերինի պիր զուրուրլա տօլտուրմրզ օլուպ, Բուսլարրն մաղլուպիյէթը թամմէլերի՝ Ուզրանիա իչիւն էյի կիւնլեր կէթիրէճէք տիր: (Օ. Լ.)

ՍԲԱՆԻԱ ԴՐԱԼԸ ԱԼՖՕՆՍ ՎԷ ՀԱՐՊ.— Շու սրբատա Զուիցէրիատա պուլունան Արժանթինլի թարիխչինաս Բօպէրթս Լէվիլէր՝ աթիրէն Մատրիտէ Օն Իւչիւնճի կրալ Ալֆօնս իլէ օլան միւլազաթրնը նէչր իտիյօր. գրալ տէմիշ տիր քի, «Մուխասէմաթ պաշլանմազտան էվվէլ հարպրն մուհագգագ օլտուղը անլաշրյօր իտի, չիմտի նէ վագթ խիթամ պուլաճաղը քէշֆ իտիլէմէզ: Հարպտան սօնրա զբսմէն թէրքը սիլահ օլրնաճաղը թասավվուր օլրնամազ: Պիլաքիս հարպ պիթէրսէ, պաշգա պիր հարպ հազըրլըգլարրնա տահա զիյատէ կէրմիյէթ վերիլճէք տիր: Ֆիքրիմճէ սօսիալիսթլեր վէ ամէլէ սընրֆը հիւքիւմէթլեր իւզերինէ թազեիդ իթմէյճէճէքլեր տիր: Զանն իտէրիմ քի հէր մէմլէքէթաէ հիւքիւմէթլերլէ ուզլաշտաղլար վէ օնլարրն ամալը մէշրուէսի էյի վէ ֆիիլի պիր սիյասէթ նէթիյճէսի օլարաղ թաթմին իտիլէճէք տիր: Վէ սօնրա սօսիալիսթլեր քէնտի թահսիլ ու թէրպիյէլերինի իքմալ իտէճէքլեր տիր: Սուլհը ումումիյի իիլալ իտէն քէնտի րէիսլերինտէն պիր գաչընրն քէնտիլերինի ալտաթմրզ օլտուգլարրնը անլայաճաղլար տրը: Պու հարպ վէգայիինտէն սօնրա պիւթիւն մէմլէքէթլեր Սօսիալիսթլերի՝ անլայաճաղլար տրը քի, պէնիի պէշէր ինսանի հրսսիյաթլարրնը մուհաֆաղա իթտիքճէ քէնտիլերինի միւտաֆէա իչիւն թէշքիլ օլրնմրզ պիր գուվվէթի իսթիմալէ միւսիտ պիր սիլահլանմաղը վիւճուտէ կէթիրէն պիր մէմլէքէթ իչիւն էն էյի պիր հրմայէ տիր: Վէ պու թէշքիլ օլրնմրզ գուվվէթ հազրը օլմալը տրը: Վաղտալար՝ վաղտալար տրը վէ պու թօբրաղ պիր իւթօբի թօբրաղը գաթիէն օլամայաճաղ տրը»: Հարպրն ճէնուպի Ամէրիգայա թէէիսիրինէ տաիր զրալ Ալֆօնս՝ հարպրն պու մէմլէքէթլերէ ճիտտի պիր տարպէ վերէճէկինի սէօյլէմիշտիր: Ճէնուպի Ամէրիգատա սաքէն օլան Բուսլար՝ Իթալիանլար, Ֆրանսըզլար վէ Ալէմանլար, հարպրն եաքտրզը թախրիպաթը թամիր վէ իհկա իչիւն քէնտի մէմլէքէթլերինէ ավտէթ իտէճէքլեր տիր: Պիր միւտտէթ իչիւն էվրօբատան հիչ քիմսէ հիճրէթ իթմէյճէք տիր: Պաշգա վաղթլար ճէնուպի Ամէրիգայա կիտէճէք օլան պիր չօգ Սբանեօլլար՝ Ֆրանսա վէ Իթալիատա չալըշաճաղ իշ պուլապիլէճէքլեր տիր: (Օ. Լ.)

ՖՐԱՆՍԱՏԱԲԻ ՕՍՄ.ԼԱՐ.—Բարիզին «Իմանիթէ» կազէթասրնընրն Նոյեմ. 26 նիւսխէսինտէ «Օսմ.լար վէ մօրաթօրիում» սէրլէվհասը ալթընտա օգունմրզ տրը: «Օսմ.լար էվ քիրալարը մօրաթօրիումրնտան իսթիֆատէ իտէպիլիրլէ՞ր մի: Ֆիլհագիզ՝ 1914 Սեպտ. 27 էմրնամէ իլէ եալընրզ պիթարաֆ վէ եա միւթթէֆիգ տէվլէթլեր թէպալարը իսթիֆատէ իտէպիլիրլեր: Պիզ Թիւրքլերլէ հալը հարպտա պուլրնրյօրզ, լաքին ըէմի կազէթա իլէ Թիւրքիայա գարշը իլանը հարպ օլրնմամրզ տրը: Հաքիմ Լբլիէվրը պունրն աքսիսինի եարմրզ տրը: Էվ սահիպի Մ. Պարիլէր՝ խանէսինտէ քիրաճը պուլրնան իալը Թիւճճարը Օսմ. թէպասրնտան Մ. Գոհէնին քիրա վերմէմէսինտէն աօլայը էվինտէն տրշարը չզարրլմասրնը թալեպ իթմիշ իտի. Մ. Գոհէն Սեպտ. 27 էմրնամէսինէ իսթինատ իտիյօր իտի. Մ. Լբլիէվրը՝ Մ. Գոհէնին նէ պիր միւթթէֆիգ վէ նէ տէ պիթարաֆ պիր տէվլէթէ մէնսուպ օլմասրզրնը վերտիկի էմր իլէ թէէյիտ իտէրէք մօրաթօրիումտան իսթիֆատէ իտէմէյճէճէկինի սէօյլէտի վէ պինալէն ալէյհ խանէ սահիպինէ այատ 100 ֆր. իթասրնա, վերէմէտիկի թագտիրտէ էվտէն չզարրլմասրնա գարար վերտի:» (Հ.)

ՏԱԽԻԼԻՑԷ

ԲԷՇԹԱՏԱ ՍՈՒԼԹԱՆ ՄԷՀՄԷՏ ՃԱՏՏԷՍԻ.— Բէշթա պաշ շէհպէնտէրլիկինտէն խարիճիյէ նէզարէթը ճէլիլէսինէ վագը օլան իշարտան, Մաճարլարրն հագգրմրզտաքի ասարը ճէմիլէքեարիյէ զամիմէ օլարաղ Բէշթա շէհր էմանէթինճէ Մաճար միլլի միւկէսինի վէ միւհէնտիս մէքթէպի պինայը գատիմինի իհթիվա իտէն Միւզեիմ Կիւրիւտ նամընտաքի մէօթէպէր ճատտէնին նամը նամիի հազրէթը Բատիշահիյէ իզաֆէթէն «Սուլթան Մէհմէտ Ճատտէսի» թէվսիմ օլունտրզը պիլտիրիլմիշ վէ քէյֆիյէթ լէտլարզ մուճիպը մահզուզիյէթը Սէնիյէի Միւլիւքանէ օլմրզ տրը: (Մ.)

ՍԻԻՐԵԱՆԻ ԲԱԹՐԻԳԻՆԻՆ ՎԷՖԱԹԸ.— Տեռասատեռ Սիւռեռանի Բաթրիզի վեfեռալեքինտեռ.— Գուտսատան ալընան պիր թէլեկրաֆնամէյէ նազարէն Սիւռեռանի Բաթրիգի Ապտուլլահ էֆ. 92 եաշընտա օլտուղը հալտէ վէֆաթ էյլեմիշ տիր: Միւմաիլէյհ տահմա 60 սէնէյի միւթէճավուզ պիր զէմանատան պէրու պուլունտրզը մէսլէքը բուհանիտէ Սալթանաթը Սէնիյէի Օսմանիյէյ իպրազը խըտմէթ իտէրէք Սիւռեռանիլէրին հիսսիյաթը սատագաթքեարանէլէրինէ թէրճէման օլմագ սուրէթիյլէ ուպուտիյէթտէն ասլա ինհիրաֆ իթմէյուզ էֆրասը ճէմաաթա իրշատաթ վէ թէլգինաթը խայրխահանէտ պուլունմրզ վէ հիւքիւմէթը Սէնիյէյին թագտիրաթ վէ թալթիֆաթընա մազհար օլմուշ տրը: Միւթէվէֆաի միւմաիլէյհին մէրասիմը թէտֆինիյէսի Դուտսը Շէրիֆտէ իճրա զըլընաճաղ տրը: (Ի.)

ԷՔՄԷՔԼԷՐ ՀԱԳԴԸՆՏԱ.— Շեռեռ էմանեքինտեռ.— Էքմէքլերին բիչկին վէ թամիլվէզն օլապիլմէսի իչիւն իւզերլերինին պրչագլանմասը ուսուլը մերիյէ վէ միւթթախրզ ճիւմլէսինտէն պուլունտրզը հալտէ, չու սրբա պազը ֆրունլարտա պու լազըմէյէ բիայէթ իտիլմէմէքտէ վէ տօլայըսըյլա էքմէքլերին իչի խամուր գալմագտա տրը: Շէհրին էքմէքճի ֆրունլարրնա ճիհէթը ասքէրիյէճէ իհթիյաճ տէրէճէսինտէ բիչիրիճի վէ խամուրքեար ամէլէ պրազըլարագ պունլարրն իսրտմէթը ասքէրիյէտէն միւսթէնա թութուրմրզ օլմալարրնտաքի մագսէտ՝ խալգրն մէօհթաճ պուլունտրզը էքմէկին ֆրունլարճա սուրէթը մունթազամէտ վէ իհթիյաճ նիսպէթինտէ իհզար վէ իմալրնա ամէլէ նօգանրնրն վէսիլէ վէ սէպէպ օլարաղ կէօսթերիլմէսինին թագտիրինէ մաաթուֆ օլուպ, չու իթիպարլա հէր ֆրունրն ամէլէսի մէվճուտ վէ միւսթախտէմ պուլունտրզը հալտէ, էքմէկին մուհաֆազի վէղնէ վէ սրհհէթէ մուվաֆֆըգ սուրէթտէ թապիրնա թէկսիրը քիւլիսի պուլրնան պրչագլամա ուսուլրնրն թաթպիգինտէքի թիւրախի հիչ պիր վէճհլէ գապուլա չայան պուլունմատրզրնտան վէ քէյֆիյէթ տէվայիրը պէլէտիյէյ տահի թաամիմէն թէպլիգ իտիլտիկինտէն, պունտան պէօյլէ պիլումում էքմէք ֆրունլարրնրն գատիմ վէ նաֆի օլան պու ուսուլը պէհէմէհալ թաթպիգ էյլեմէլերի լաղըմ կէլտիկի վէ հիյնը թէֆթիշաթտա խիլաֆը կէօրիւլիւնճէ միւսէպպիպլերինին թէճզիյէ իտիլէճէկի ալագատարանրն մալիումի օլմագ իւզրէ իլան օլունուր:

ՀԱՐՊԻՃԷ ՆԷԶԱՐԷԹԻՆՏԷՆ.— Ֆիւլիյէթլի մրզտարտա թուզը զուրու պալրզ իլէ ֆըշը սարտէլեասը, գօլինօզ պալրզը, լաքէրտա պալրզը, գօլօրիտա պալրզը միւպայաա իտիլէճէք տիր. շէհրը հալրն 30ընճը բազար էրթէսի կիւնիւ իհալէ իճրա իտիլէճէք տիր: Իթայա թալիպ օլանլարրն եէվմը մէզքիւրտէ Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսի միւպայաաթ գօմիսիօնրնա միւրաճաաթլարը:

§ Եաքաղը, բամուգ, եուն գուշագ, եազլըգ խաքի էլպիսէլիք պէղ, գալիֆօթ, թուզը եաշ վէ գուրու մանտա վէ սրզրը տէրիսի, սախթիյան, 9 վէ 11 նօմէրօլը գալայը թօգա, սաճ սէմավէր, գօնտուրա նալչասը, գապարա չիվիսի, գապսօլ, օլթան իբլիկի մախրութի չասրբրլարա մախսուս աղաճ վէ չելիք նալ տէմիրի միւնազասայա վազ օլունարաղ մուխթէլիֆ ֆիյաթլարլա թալիպլերի իւզերինտէ օլտուղընտան, թէնզիլաթլա իթայա թալիպ օլանլարրն Բեանունը էվվէլին իքինճի չարչէնպին կիւնիւ զէվալի սաաթ իքիտէ կիւզտէ 10 թէէմինաթլարրնը միւսթասնրպէն Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսի միւպայաաթ գօմիսիօնրնա միւրաճաաթլարը:

ՍԹԱՆՊՈԼ ՏԷՖԹԷՐՏԱՐԼԸՂԸՆՏԱՆ.— Սթանպօլ վիլայէթի Բօլիս միւտիրիյէթը ումումիյէսի տէբօսրնտա մէվճուտ քէօհնէ բօլիս ճաքէթի, ֆօթին, ճիզմէ, մուշամմա Բեանունը էվվէլին իքինճի չարչէնպին կիւնիւ Բօլիս միւտիրիյէթինտէ միւթէչէքքիւլ գօմիսիօն մարիֆէթիյլէ ֆիրուսթ իտիլէճէկի, վէ էմլաքը էմիրիյէտէն Շահզատէ պաշընտա 186 նօմէրօլու տիւքքեանրն պէր ռուճիպը քէչֆ մէճիտի 20տէն 1107, վէ Ուն Գարանրնտա Խարաճը Գարա Մէհմէտ մահալլէսինտէքի ախուրրն 1146, վէ Ղալաթատա Քիրէճ Գաբուսրնտա 2, 3, 4 նօմէրօլու տէբօնրն 900 վէ Ղալաթատա Քիրէճ Գաբուսրնտա էսքի կէօմրիւք տէբօլարրնրն 4300 ղրուշտան թալիպլերի էօհտէսինտէ օլուպ քեանունը էվվէլին 1ինճի սալը կիւնի պապլէզզէվալ իհալէի գաթիէլերինին իճրասը մուգարրէր պուլրնմրզ օլտրզրնտան, թալիպ օլանլարրն եիւզտէ 10 նիսպէթինտէ բէյ ազչէլերինի միւսթասնրպէն վիլայէթ էմլաքը էսիրիյէ միւտիրիյէթինէ միւրաճաաթ էյլեմէլերի:

ՍՕՆ ԹԷԼԵԳՐԱՖ

Պէրլին 12.— «Նուվէլիսթ տը Լիյոն» տէյօր քի, Արնավուտլրգատա հիտատի ըսհանլար վագը օլուպ Սբրզ ասքերի իլէ հալը զբյամտա պուլրնան Արնավուտ զապիլէլերի արասրնտա գանը միւսատէմէլէր վուզու պուլմրզ տրը: (Ա. Հ. Ի.)

—Բիչօն՝ «Բրթի ժուրնալ»տա զարպ տէվլէթլերինտէն թալեպ իտիյօր քի, Եունանա գարշը չէտիս թէտպիրլեր էլէ ալընսրն վէ հիյնը հաճէթաէ պիր տարպէի հիւքիւմէթէ թէվէսսիլ օլընսրն: (Ա. Հ. Ի.)

— «Բօլիթիգէն» տէյօր քի, Բուս բոսթա վէ թէլէկրաֆ միւնազալաթրնրն տայիմի գաթ օլրնմասը՝ Բէթերսպուրկտաքի ճիտտի գարբշզգրգլարտան իլերի կէլմիշ տիր: (Ա. Հ. Ի.)

— Հավրտան պիլտիրիլյօր.—Պէլճիզա հիւքիւմէթինին մէվատը նարիյէ ֆապրիգալարրնտա տէհշէթլի պիր բաթլայըշ վուզու պուլուպ էքէյիճէ խասարաթը մուճիպ օլմուշ տրը: Թէլէֆ օլանլարրն մրզտարը չօգ տրը: (Ա. Հ. Ի()

—«Նիւ-Եօրգ Հէրալտ» տէյօր քի, Նոյեմբերտէ թախրիպ օլրնան միւշման սէֆայինինին մրզտարը 4977 թօնօլրգ 55 հէլքէնլի վէ 61,072 թօնօլրգ 55 վաբօրա պալիղ օլմուշ տրը:

—«Սէզօլ» տէյօր քի «Ինկիլիզլեր վէ Ֆրանսրզլար՝ սիլահլարրնրն չերէֆի իչիւն Պալգանլարտա հարպ իտիյօրլար: Պալգան թէշէպպիւսինին իլք սաֆհասը միւթթէֆիգլերին խաթալարը վէ Եվրօբատան միւնֆէրիտ պիր հալտէ պուլրնան Բուսիա վէ Իթալիանրն զայիֆ վազիյէթինէն տօլայը պիր մաղլուպիյէթլէ նէթիյճէլէնմիշ տիր: Ալէմանիա չիմտի աօղրուտան տօղրուլա Տէրսատատէթ իլէ միւնասէպաթտար տրը: Մբսբը իլէ Գըրմզը Տէնիզտէքի Իթալեան միւսթէմլիքաթը թէհտիտ օլընրյօր:

«Սրպիա իշղալալթընտատը, Բումանիա գրմըլտանմազ: Ահվալ զայէթ ճիտտի տիր, զիրա Իթալիա՝ վագթընտա Սրպիայա եարտրմ իթմէմիշ տիր: Շիմտի Իթալեան զայրէթի՝ Սբրզլարը եէնիէն օրտու հալինէ կէթիրմէք տիր. հարպրն պու ֆաալիյէթի Գըրմզը խաչրն ֆաալիյէթինտէն տահա մուհիմ տիր. չիմտիյէ գատար ատէթ օլտուղը իւզրէ տահա զիյատէ չիտտէթլէ թէշէպպիւս օլընմազտա, Իթալեան գօմանտանլըզընրն թէպտիլի իյճապ իտէճէք տիր:» (Ա. Հ. Ի.)

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Միւսր. մէսուլ: ՅԱԿՈԲ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ